

ՄԵՃՄՈՒԼՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԻՔԻՆՃԻ — ՍԵՆԵ

(1862)

ՆՈՒՄԵՐՈ — 101

1861 — 24 ԼԳԱՏԻ 17

ՄԱՅԻՍ 15 ԱԼԱՓՐԱՆԿԱ

ՄԱՅԻՍ 3

ԱՍԻԹԱՆԻ ՄԱՅԻՍ 3 ԲԵՆԶԵԼԻՄՊԻ

ՊՕՐՍԱ ԹԵԼԵՂՐԱՓԸ

1 ջնար 12 ճայիս :

Օսմանյը Իսթիզրազը . 80 3/4 . Եէնիսի . 70 3/4 .
Միլիտ . 77 3/4 : Եէնի Իսթիզրազ . 2 5/8 պաշ . Գօն .
օսթիս . 95 1/2 :

Իսթիզի ընդհանրապէս Սէճիպիյէ նշանը
չէյալը :

Պէրլինտէ սալթանաթը Սէնիյէ
սէֆիրի Լըրիսթարքի պէյէ .

Պէրլինտէ , Տանիմարգա Ելլիսինէ .
Տանիմարգա գրաւորն պաշ սըր
քեաթիպինէ .

Տանիմարգա Խարիճիյէ նէզարէ .
թի պաշ քեաթիպինէ :

Իսթիզի — ընդհանրապէս :

Ստպըզ Բուսիա մասը հաթիկիւ
զարը Բեամիլ պէյէ .

Բէթրուպուրդ պաշ սըր քեաթիպի
Գօնօմէնօս պէյէ .

Ի խիա Իսթիզի բաշայէ Է (Շվարցեն
պէրկ) :

Լըլ Դուստ պէյէ , Լըլտիյի տի
վանը Հիւմայուն խիւրաֆալը :

Պէրլին սէֆարէթի իբինճի քեա
թիպիյի . Լըթիէն Գարաթէօտորի Է
ֆէնտիյէ :

Պէրլինտէ կէլէճէք օլան Լըս
թրիա վարօրուհուն մաքինաւ սա
գաթլանմը օլմաղիլէ , Էսնայը բահտէ
թամիրինէ մուպաշիրէթ իտիւպ ,
մէկթիւպիյէ հէնիւզ վալ օլմամը օլ
տուղունտան , Լըլիլթէրրա գրալիչա
զատէսինին նէ վագթ (Լըլթանէյէ կէ
լէճէյի աղնաշըլմամը տըր , օ հալտէ
միւշարալէյի բազարտան Էվէլ կէլէ
մէզ դանն օլունուր :

Օլթըր հաղրէթը Շահանէտէն բը
րէնսը միւշարալէյի հաղրէթլէրինէ
պիր գըթա մուրասսա (Օսմանյը նը
շանը վէրիլէճէք օլտուղունտան , քէյ
ֆիյէթ պա թէլէղրաֆ Լըլտրայա
պիլտիրիպի , գապուլինէ բուսաթ
կէլմիշ տիր :

— Սըրը վալիսի հաղրէթլէրի ,
Բարիսէ ազիմէթ իթտիյինտէն . պիր
գաշ կիւն սօղրա , Վէլի բաշա հաղ
րէթլէրի տալի Լըլթանէյէ ալտէթ
իտէճէք տիր , վէ Բարիստէ սէֆա
րէթը սէնիյէ խալի գալմամագ իլլուն
Սէհէմմէտ Ղէմիլ բաշա հաղրէթլէրի
տալի սէրիյան օլ ճանիպէ ազիմէթ
պուլուրաճագ տըր :

Պաղչէպանզատէ Գէորգ աղա ,
սարաֆլար քեահէասը նասպիւ թայ
էին պուրուլմուշ տուր :

Իշ պու Բուզնամէ հաթիստա իբի տէֆա : Էսնի սաղը վէ Բէնչէմպէ կիւնլէրի նէշը օլունաճագ տըր :
Ֆիլթըր Եսթանէտէ Սէճիմարք Հալաթիսէ ապօնաթ օլմաղար իլլուն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը
այլը 50 դուրուշ տուր : Եսթանթ օլմաղար սէնէվի 60 վէ ալթը այլը 55 դուրուշ տըր :
Տաշարալտա : Բուսիա իւզրէթի իւզրէթիլիզ օլարագ : Սէճիմարք ապօնաթ օլմաղար իլլուն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 դուրուշ . վէ ապօնաթ օլմաղար իլլուն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 դուրուշ տըր :

Հէնտիւսնըն պիր պէոյիւք պանդաւ
սընա հոյարգար կիրիպ, սէքիզ եիւզ
պին ֆրանգ գալորմըշլար տըր, քի
ապալի իքի եիւզ օգգա ալթուն իւ
տեր:

— Երէնս՝ Նաբօլէոն զէլձէսի Բրէն
Բաթ Գլթիլիտ իլէ Նաբօլէս աղիմէթ
իթմէքտէ պուլունմուշ տուր: Տէնիր
քի, ֆծմա մէսէլէսինին հալինի պու
բրէնս թէպշիր իմէձէք տիր Վիլթօր
Իմմանուէլէ:

Բժմանուն Գրանսըզ սէրասքերի
ձէնէրալ Լոյօնուն Բարիսէ ձէլլ օ
ալթիլաւտուղլա, վէ Սաքքի տը Լալա
լէթին Բարիսէ աղիմէթի լոսիսի տա
հիհ տիրա պու խուսուա Բաբանըն
տիրնէվի հիպքիւմէթինէ կերէյի կի
պի սէքթէ վէրէձէք զանն օլունուր:

— Ենտրատան կէլէն պիր թէ
լէղրաֆ խապէր վէրիր քի, Նմէրիգա
տապիտէսէրէլէր Նիւ Օրէանս պէւ
տէսինի ալմըշլար տըր, պու հալաւիս
ալթիլալէն թատիգ օլմամըշ տըր, քաքին
տահիհ իսէ, Վիսֆէտէրէլէրին իշի
պիթմիշ տէմէք տիր:

— Ելանթ Հերալո, գայիմէլէր
հագգընտա հերնէ գատար զաղէթա
լէր շունու պունու Եազմըշլար իսէ
տէ, ձիւմէսինին ասը Եօգ տուր
տէյիպ, ֆագալթ Եիւզտէ գըրգ նոգո
ազձէ վէրիլէրէք, Եիւզտէ ալթմըշլ

գօնսօլտէ օլաճաղընը քէնտիսի իհթիւ
մալի կէօրիւր. պիղձէ պու տախի
թատիգէ միւհթաճ տըր:

— Կէլէն բաղար Օտէսատան կէ
լէն Բուսիա վաբօրու, հալա աչըգ վէ
սաքին օլտուղու հնիոն, պօղազտան
օն պէշ միւ աչըգտա օլթուրմուշտուր.
Իթալիա նամ վաբօր պունու կիտիպ
գուրթարրա, Պէոյիւքտէրէ Էօնիւնէ
կէլտիքտէ, Եօլունա կիթմէքտէ օլան
պիր Գրանսըզ վաբօրունա թէքրար
չալթմըշ տըր:

Ի Լ Ը

Իշպու ՆՎՂԱ սէնէսինէ մահուա
պէն, Խիւտալէնտիկեար սանճաղը
աշարը, միւլթէվիթի թարաֆընտան
գաղա պէ գաղա միւղայէտէյէ գօն
մուշ օլմաղ իլէ, թալիպէրի պուլու
նան զէվաթըն իշպու նիսան ՎՎ վէ
ՂԱ բէնջէմպէ վէ ճումաա Էրթէօի
կիւնլէրի, վէ մահը մայիս Է վէ օ,
Եինէ բէնջէմպէ վէ ճումաա Էրթէ
օի կիւնլէրի, սաաթ ալթըրտան տա
գուգաաաա, Սիւմպիւլիւ խանը միւ
թէմէքքիլէրինտէն թիւճճար խա
չիկեան Կարապէտ աղանըն օտաորնա
պուլուրմալէրի պէյան օլունուր:

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ԵՎԸԸԳ	ՍԱԸ ՄԱՅԻՍ 1			ՉԱՐԸՍՄԱՍ 2			ԲԵՆԶԵԻՄՊԻ 3		
	Սադա	Էօլէն	Ալա	Սադա	Էօլէն	Ալա	Սադա	Էօլէն	Ալա
Մէճիսիս լըրա	198 10	198 5	196 10	195	194	189	188 30	190 10	
Եիւլիլէ կիւսիւշ	59	59	58 30	53 20	58 10	57 15	57 15	57 20	
Սիւմթալ	86 25	86 35	86 20	85 20	84 20	83	77 10	80 10	
Օլ սէնլէթ թէրթիպաթ ֆ' ալմ	45 30	45 30	45 10	45	45	44 30	44 30	44 20	
Գօնսօլտէ	72 20	72 20	75	72 20	72 10	70	72 30	68 30	
" ձէտիտ	71 30	71 30	72 10	71 30	71 20	69 20	72	68	
" ֆայիլ ալմուր									
Սէհիւ	62	62	60	60	59	57 20	56 20	56 20	
Ինկիլէ լըրա	245 20	245 20	245 20	212 10	211	206	205 30	207	
Եիւլիլ ֆրանգ	173	173	171 20	170 10	169	164 20	164	165	
Պէշ ֆրանգ	43 5	43 5	42 30	42 10	42	41	41	41	
Բաթիլալ	177	177	175 20	174 20	173 20	168	168	169	
Գալթիլանց	35 5	35 5	35 20	33 10	31 30	31 10	31 10	31 20	
Գրիմից շարգ	101 30	101 20	100 20	99 10	99	97	96 20	97 20	
Պէշիլ Էալթիլալ օ/ո տէ	75 30	75 20	75	75	72 20	72	72	75	